

ԼՈՒՍԻՆԸ

Արեւէն վերջը՝ ուշադրութիւննիս գրաւող աստղը մեր դրացի լուսինն է, որ մեր մոլորակին կցուած կղզիի մը կը նմանի եւ որ երկնարանական ճամբորդութիւններու դիշերային կայանն է նկատուած:

Լուռ դիշերներու մենակեաց ջահն է ան, որուն հանդարտ ու պաղ ցոլքը երազի մը պէս կ'իջնէ քնացած բնութեան վրայ: Երբ դիտենք զայն, այնպէս կ'երեւայ թէ երկնքի բարձունքէն մեզի կը նայի, որովհեաւ իր սկաւառակի գլխաւոր բիծերը դէմքի մը տարտամ արտայայտութիւնն ունին: Առանց ո եւ է դործիքի, պարզ աչքով, եթէ փորձենք դժապրել, մերթ մութ եւ մերթ փայլուն մասեր կը նըշմարենք հոն, մասեր՝ զորս իւրաքանչիւր ոք իր ձեւովը կը մեկնէ:

Բատ ումանց, լուսնին վրայ եղած բիծերը՝ երկու աչք եւ քթի մը ուրուագիրը կը ներկայացնեն, հետեւաբար մարդկային անորոշ գէմք մը, Շատերն ալ՝ կենդանի մը, մանդաղ մը, իրար համբուրող երկու գլուխներ, փայտի գէղ շալկած մարդ մը, նապաստակ մը եւ վերջապէս շուն մը տեսնել կ'ուզեն հոն, Բայց ընդհանրապէս մարդկային դէմք մը տեսնելու աւելի մեծ հակում մը կայ: Այս տարտամ տեսիլները մէկէն կ'ոչնչանան այն վայրկեաննին, երբ ամենափոքր գործիքով՝ այսինքն փոքր դիտակով մը՝ նայելու ըլլանք բիծերը որոշ ձեւ մը կ'ստանան եւ անորոշ ամէն տեսիլ յօդս կը ցնդի: Ասկից քանի մը տարի առաջ քաշուած լուսնային լուսանկարին մէջ՝ ոչ մարդկային դէմք կը նշմարուի եւ ոչ ալ շուն կամ նապաստակ կը տեսնուի, բայց միմիայն աշխարհագրական գորշ արտաքին ձեւեր եւ իր ստորին մասին մէջ ալ լուսաւոր կէտ մը, ուրկից կը ցոլանան քանի մը փայլուն խումբեր որոնց մեծ մասը բաւական հեռուն կ'երկարի:

1609ին Կալիլէսի շինած գործիքներովը՝ առաջին անդամ երբ դիտեցին լուսինը, ուզեցին հասկնալ թէ ի'նչ էին այն մութ բիծերը, որոնք վերջէն «ծով» կոչուեցան:

Լուսինը ինքնին լոյս չունի եւ զինքը լուսաւորող արեւին շնորհիւն է որ կը փայլի:

Լուսինը՝ իր երկրիս շուրջը դառնալովը միշտ տեղ կը փոխէ արեւին հանգէստ, հետեւաբար իր կիսագունաը աւելի կամ նուազ փայլուն կը տեսնենք, որմէ յառաջ կուգան այն երեւոյթները որոնք արդէն ծանօթ են մաղի: Երբ լուսինը իր լրումին մէջն է, ճիշդ ու ճիշդ արեւին դէմ առ դէմ կը դանուի, որով իր լուսաւորուած կէսը ամբողջութեամբ

կրնանք աեսնել : Առաջին ու վերջին քառորդներու ատեն լուսինը արեւին հետ ուղիղ անկիւն մը ձեւացնելով՝ քառակուսումի մէջ կը գտնուի եւ այն ատեն լուսաւորուած մակերեսին կէսը միայն կը աեսնենք , այսինքն քառորդ գունտը : Ամենօրեայ երեւոյթներն ալ նոյն կերպով կը բացատրուին : Լուսնին այն մասերը որ արեւէն լուսաւորուած չեն , ինքնին բնաւ ցոլք չունին : Լուսինն ինքնիրեն մնալով՝ երկրիս նման անլոյս մարմին մըն է :

Լուսինը՝ իր երկրիս շուրջն ըրած պտոյաը 27 օրուան , 7 ժամուան , 43 վայրկեանի եւ 11 երկվայրկեանի մէջ կը կատարէ . բայց որովհետեւ ճիշդ այն ատեն երկիրն ալ արեւին շրջանը կ'ընէ ու արեւին հանգեալ ունեցած դիրքը փոխած է , ուստի՝ լուսինն արեւին ու երկրիս մէջտեղը գտնուելու համար երկու օրուան շրջան մը եւս բոլորելու ստիպուած է , որով լուսնային ամիսը՝ լուսնին աստեղական շրջանէն աւելի երկար կ'ըլլայ : Լուսնային ամիսն է՝ 29 օր , 12 ժամ , 44 վայրկեան եւ 3 երկվայրկեան : Երեւոյթներու յաջորդութեան տեսողութիւնն է այս : Երկրիս շրջանն ըրած պահուն լուսինը՝ մեզի միշտ միեւնոյն երեսը կը ցուցնէ :

Այդ թաւալումը 384,000 քիլոմէթր հեռուէն կը կատարուի : Լուսնին իր ոլորտոյթին վրայ ունեցած արագութիւնն է — երկվայրկեանի մը մէջ մէկ քիլոմէթր . ուսկայն մեր մոլորակիին՝ անջրպետին մէջ ունեցած արագութիւնը լուսնէն երեսուն անգամ աւելի է :

Լուսնին հեռաւորութիւնը երկու հազար տարիէ ի վեր ծանօթ է արդէն : 1756ին երկու ֆրանսացի աստղադէտներ՝ Լալանտ եւ Լաքայ՝ հաստատեցին այդ արագութիւնը , մին Պէրլինէն եւ միւոր Բարեյուսոյ Գլուխէն . երանկիւն մը՝ որուն գագաթն էր Լուսինը : Այդ եռանկիւնով հաստատուեցաւ , որ լուսնին հեռաւորութիւնը՝ երկրիս տրամագծին երեսուն անգամն է , այսինքն երեսուն հատ երկիրներով չինուած կամուրջ մը պիտի կրնայ մեզ մինչեւ հոն տանիլ . մինչդեռ արեւը երեք հարիւր ութսուն հինգ անգամ աւելի հեռու է :

Լուսնին միջին տրամագիծն է 31' 8'', քիչ պակաս արեւին արամագիծէն , որուն վրայ խօսած էինք մեր նախորդ յօդուածովը : «Միջին» ըսելնուս պատճառն այն է , որ մեր արբանեակին՝ մեր բոլորտիքն ըրած շրջանը բոլորոշի չէ այլ թերատ : Լուսինը մերթ քիչ մը հեռու է իր միջին տրամագծէն , մերթ քիչ մը մօտ . հետեւաբար՝ երբեմն մեծ կ'երեւայ երբեմն ալ փոքր : Նոյն բանն արեւին համար ալ կը պատահի ու անոր համար է որ արեւին՝ լուսնի միջոցաւ խաւարումները , երբեմն ամբողջական ու երկար են , երբեմն ալ օղակաձեւ : Եթէ լուսնին սկաւառակը արեւին սկաւառակէն մեծ է , արեւին խաւարումն ամբողջական կ'ըլլայ . ընդհակառակը՝ մասնակի կ'ըլլայ , երբ լուսնին սկաւառակը փոքր է :

Լուսնին այս տրամագիծը՝ երկրային տրամագծին երկու հարիւր հօթանասուն երեք հազարերորդը կը ներկայացնէ , այսինքն 3,482 քիլոմէթր :

Լուսնին ծաւալը՝ երկրիս ծաւալէն յիսուն անդամ փոքր է . իսկ գալով զանգուածին՝ մեր երկրագունատին ութսուներորդ մասն է : Լուսնին խտութիւնը՝ երկրիս խտութեանը հետ բաղդատմամբ՝ 0,615 է , այսինքն ջուրին խտութենէն երեք անդամ աւելի : Լուսնին մակերեւութային ծանրութիւնը շատ տկար է , այսինքն 0,468 :

Այսպէս , լուսինն երկրիս մէկ արուարձանը կը սեպուի , որուն փոքրիկ հեռաւորութիւնը՝ տիեզերքին մէջ քայլափոխ մըն է : Հեռագիւրը մէկ ու կէս երկվայրկեանէն կրնայ հոն հասնիլ . իսկ ոռւմբը՝ ինը օրուան մէջ : Ճեղընթաց կասախմբով 8 ամիս եւ 28 օր պէտք է ճամբորդենք : լուսինը երկրէս բաժնող անջրակեաը կարենալ ճեղքելու համար : Ահաւասիկ հեռաւորութիւն մը , որ արեւին հեռաւորութեանը երեք հարիւր ութսուն հինգերորդ եւ երկրիս ամենէն մօտաւոր աստղերուն հեռաւորութեանը հարիւր միլիոներորդ մասն է միայն : Շատեր կան , որ երկրիս վրայ կրցած են ընել լուսնին ու մեր միջեւ գանուած ճամբան :

Այս մեծ մօտաւորութեան պատճառով՝ երկնային աշխարհներու մէջ մեզի ամենէն ծանօթը լուսինն է , որուն աշխարհագրական , կամ լաւեւս է ըսել , լուսնագրական քարտեսը գծադրուած է արդէն երկու դարէ ի վեր , նախ՝ իբր անորոշ ուրուագիր , յետոյ՝ աւելի մանրամասն : Իսկ այսօր կատարեալ ճշդութեամբ գծադրուած լուսնային քարտէսներ ունինք : որ մեր երկրային քարտէսներու հետ կրնան մրցիլ :

Լուսնին մէջ եթէ կայ շատ աւելի շահեկան բան մը , այն ալ հեռագիտակով տեսնուած լեռներն են , մանաւանդ առաջին քասորդին : որ ժամանակ արեւը զանոնք շեղակի լուսաւորելով՝ անոնց ցցուած մասը կը ցուցնէ եւ անոնց ետին կը նետէ սեւ , ուրուային ստուերներ : Առաջին քասորդէն առաջ լուսնի մահիկին ժանհակներն՝ իրիկուան երկնքին վրայ կախուած հեղուկ արծաթի կը նմանին : Օղակներ մեծ ու պղտիկ , հաստ ու բարակ , խոշոր ու ձղճիմ , աջ ու ձախ նետուած են կարծես լուսնին վրայ բոլորչի ձեւով մը : Բայց այդ օղակներն որքան մօտենան գունատին , այնքան թերատ կ'երեւան :

Այս օղակային ձեւերն այնչափ զարմանալի են որ երբ առաջին անգամ աստղագէտները տեսան զանոնք ԱՇրդ դարուն : իրենց տեսածին չկրցին հաւատալ եւ բնութեան ալ վերագրել չուզելով՝ կարծեցին թէ արհեստական շինութիւններ են , պարզապէս կլիմայի եւ լուսնային բնակիչներու աշխատութեան արդիւնք : Նոյն իսկ Քէփլէր այդ համոզումն ունէր : Երենց ուշագրութիւնը չէր գրաւած սակայն վիթխարի տարածութիւնն այն շինութեանց , որոնք շրջանակ ըլլալէ աւելի բազմանկիւններ են :

Լուսնին մէջ գտնուած բոլոր լեռները խոռոչաւոր են : Ենթադրենք որ ճամբորդ մ'ուզէ լուսնային զաշտերու մէջէն անցնիլ . իր ճամբորդութեան ամբողջ տեսողութեանը մէջ՝ իրարու վրայ բարձրացած պատ-

նէշներու պիտի հանդիպի եւ մագլցելով անոնց բարձր զաղաթներուն վրայ պիտի ելլէ , ուրկից պիտի կրնայ վայելել հիանալի տեսարաններ : Բայց , երբ ուզէ լեռնադագաթին վրայէն անցնիլ , տարբեր ճամշով մը վար իջնելու համար , անկարելի է . որովհետեւ լեռը զաղաթչունի : Լեռը՝ փոխանակ լեռնադաշտի , խոսոչաւոր է եւ իր խառնաբանը մօտակայ դաշտին կը հաւասարի : Ուրեմն՝ կամ պէտք է իջնել խառնաբանին մէջ (որուն տրամադիծը շատ անդամ հարիւր քիլոմէթր է) , կամ հակառակ կողմի վիթխարի հովիտն ի վեր ելլել ու նորէն իջնել եւ կամ անպարիստ բարձրաբերձ լեռներով շրջապատուած խորտ ու բորտ պատնէշն պէտք է վար իջնել :

Իրաւ է որ լուսնին վրայ կատարուած ճամբորդութիւն մը՝ մկանունքներու համար շատ աւելի նուազ յոդնեցուցիչ է քան երկրիս վըրայ , բայց այս տեսակ պառյաներն անհամեմատ կերպով զժուար են քան ինչ որ կ'ընեն մեր ալպեան խիզախ հերոսները :

Լուսնային լեռները քանի մը մէթր մօտէն չափուած են , (բան մ'որ երկրացիններու համար կարելի չէ եղած) , Ազոնց ամենէն բարձրը 7000 մէթրէն աւելի կ'ենթագրուի , որմէ կրնանք հետեւցնել թէ արբանեակը մոլորակէն աւելի լեռնոտ է եւ թէ հոն լեռնահրային հսկաները շատ աւելի ստուար թիւ մը կը կազմեն քան հոս : Մեր ամենէն մեծ սարերը , ինչպէս Կաօրիսանքար , Հիմալայա լեռնաշղթային ամենաբարձր զաղաթը , որուն 8,840 մէթր բարձրութիւնը մեր երկրացին տրամադին 1140րդ մասին կը համապատասխանէ , ինչպէս նաև լուսնային խոշոր սարերը , որոնք 7,700 մէթր հաշուուած են , լուսնային տրամադին 470րդ մասին կը հաւասարին :

Լուսնին մէջ բնաւ մթնոլորտ չկայ , իսկ եթէ կայ՝ այն ալ ծործորներու մէջ միայն : Ամպ , մառախուղ , անձրեւ , ձիւն երբեք զոյութիւն չունին հոն : Երկինքը միշտ սեւ է եւ զիշեր ցերեկ ասազազարդ :

Լուսնային օրը մերինէն տասնհինգ անգամ աւելի երկար է , որովհետեւ արեւը մէկ ամսուան մէջ կը լուսաւորէ ամբողջ լուսինը . Երեք հարիւր յիսուն չորս ժամ հաշուուած է արեւին ծագումէն մինչեւ մայրը մտնելը : Արեւին ծագումէն առաջ եթէ լուսնին մէջ հասնինք , արեւին ծագումն աւետող արշալոյս չենք տեսներ . որովհետեւ առանց մթնոլորտի այդ չկայ : Մութ հորիզոնին վրայ յանկարծ երեւան կուզան արեգակնային ճառագայթները , որոնք նախ լեռներու զաղաթները կը լուսաւորեն , մինչդեռ անդին դաշտերու ծործորները մութի մէջ կը մնան : Լոյսը կամաց կամաց կ'աւելնայ հոն , որովհետեւ մինչդեռ երկրիս վըրայ , կերպոնական լայնութիւններու մէջ , արեւը երկու վայրկեան մէկ քառորդի մէջ կը ծագի . լուսնին վրայ գրեթէ մէկ ժամէն կը ցածէ . հետեւարար քանի մը վայրկեան լոյսը տկար կը լլայ եւ ծայրահեղ դանդաղութեամբ կ'աճի : Տեսակ մը կարճատեւ արշալոյս մըն է ան .

որովհետեւ երբ կէս ժամէն արեւին կէս սկաւառակը բարձրացած է ,
արդէն շատ թանձր կ'երեւայ , որպէս թէ ամբողջովին բարձրացած ըլ-
լար հորիզոնին վրայ : Հոն՝ իր ամբողջ դարաւանդներով ու վառվուն
մթնոլորտով կը ներկայանայ մեծ աստղը :

Լուսնին մէջ մթնոլորտի զգալի պակասը՝ մեր լեռներուն վրայ եղած կլիմային համահաւասար արդիւնք մը կուտայ։ Այդ լեռներու մէջ օդի անօսը թիւնն այնքան շեշտուած է, որ արեւն անկարող կ'ըլլայ իր ջերմութիւնը թափանցելու։

Գլամարիոնի հետեւողութեամբ՝

2PUS

o b n u s o u b u u l e

Ի լրումն «Բանասէր»ի անցեալ տարւայ Դ պրակին մէջ զետեղւած «Թուղթ Պիղատոսի դատաւորի , զոր յետ խաչելութեանն Քրիստոսի գրեաց առ Տիբերիոս կայսրն Հռոմայ» , հրաւիրում եմ արդոյ բանասէրների ուշադրութիւնը նաև «Պիղատոսի մահը» գրութեան վերայ , որ շարունակութիւնն է յիշեալ Պիղատոսի Թղթի (1) :

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԹՈՒՄԱՆԵԱՆՑ

Фільтр. 22-й 1902 р.

$\theta \cdot \bar{b} \Phi_I |_{\Gamma^0}$

卷二

Եւ իբրեւ եհաս հրովարտակն ի Հռոմ, եւ ընթերցան առաջի կայսերն, լինելն ընդ նմա բազումք ի մեծամեծաց, զոր իբրեւ լուան, զարմացան, եւ զահի հարան, եւ երկեան յոյժ եւ ասեն. Ուրեմն չարութիւն Պիղատոսի^օ արար զիսաւարն զայն եւ զշարժն ամ. աիեզերաց: Եւ բարկացեալ կայսրն, առաքեաց զինուորս եւ ետ ածել զՊիղատոս կապանօք ի Հռոմ: Եւ նստեալ կայսրն ի տաճարն կռոց սնկղիտոսօք եւ ամ. մեծամեծօք, եւ ետ ածել զՊիղատոս առաջի իւր եւ ասէ ցնա. Երիցըս թշուառակա'ն, ընդէ՞ր իշխեցեր եւ յանդգնեցար զործել զայնպիսի իրս յայրն այն Որդին Ածյ. եւ կորուսեալ զամ. աիեզերս:

Եւ ասէ Պիղատոս . Ո՞վ ինքնակալ , անպարտ եմ ես . այլ նախարարքն հրէից եւ ամ . ժողովուրդք եղեն դատակարտք նորա :

Ասէ կայսրն . Եւ ո՞յլը են , զոր ասես վասն նոցա :

Ասէ Պիղատոս . Հերովդէս , Փիլիպոս , և Արքեղայոս , Աննա , և
Կայիափիա , և այլ քահանայքն , և բազմամբոխն ժողովուրդն :

Կայսրն ասէ. Եւ զիա՞լդ դու լսող եղել նոցա :

Ասէ՞ զիդատոս . Լիրբք եւ անհնաղանդք ին իշխանաց աղքն հրէից :

(1) Վեր. հ. Եսայիլ վ. Տայեցի իր «Անկանոն դիրք Նոր կտակարանաց» աշխատութեան մէջ հրատարակած է թէեւ, բայց ներկայս տարբեր օրինակէ մը քաղուած լինելուն՝ այստեղ կը հրատարակենք վերստին:

U. S. G. P.